


նող նաւերուն մէջ նետեց : Արբոր  
 քարձաւ գէպ 'ի փոքր Ասիա , պզտի  
 քաղքի մը տղաքը զուրանը ձեռուը-  
 նին կարգալով դիմացը ելան որ բըռ-  
 նաւորին սիրտը կակղցընեն . բայց  
 ան գազանը երբոր մտքերնին իմա-  
 ցաւ , հրամեց ձիււոր զօրքերուն որ  
 բոլոր անմեղ տղաքը կոխկրուտելով  
 սպաննեցին : Ա երջապէս ետքի ան-  
 գամն էր որ թաթարստան դարձաւ .  
 կարծես թէ կշտացեր էր արիւնով ,  
 յոգներ էր մարդ ջարդելով , ձանձ-  
 րացեր էր գեղեր քաղաքներ կործա-  
 նելով : Բայց չէ . փառասիրութիւնը  
 կշտանալ չունի . միտքը դրաւ որ Չի-  
 նացւոց վրայ վազէ , և ան ընդարձակ  
 երկրին ալ տիրէ : Չմեռը ցուրտ ատեն  
 ձամբայ ելաւ , սաստիկ ջերմէ բըռ-  
 նուեցաւ , ու 69 տարուան մեռաւ  
 1405ին :

Արսունըվեց որդիք ու թոռներ  
 թողուց , բայց ասոնք իրարու հետ  
 կուռըտելով փձացան . միայն պզտի  
 որդւոյն թագաւորութիւնը որ Շահ-  
 րուխ միրզա կըսուէր՝ հարիւր տա-  
 րիի չափ դիմացաւ , ետքը ան ալ ի-  
 րեք չորս տէրութիւն բաժնուեցաւ :

Ար կարճ պատմութենէս ալ կիմա-  
 ցուի որ Անկիթիմուրը սոսկալի բըռ-  
 նաւոր ու մեծ աշխարհակալ եղած է ,  
 բայց խիստ գէշ թագաւոր , ամէնուն  
 սարսափելի և ամէնուն ատելի : Ինչ-  
 պէս որ ըսինք , ճշմարիտ խօսքը միշտ  
 կըսիրէ եղեր , թէ և իրեն նախատինք  
 մը երևնայ : ( ) որ մը քանի մը իշխան-  
 ներով բաղնիքի մէջ եղած ատենը , ու-  
 րախութեան համար Ա՛հմէտ Աիրմա-  
 նի անունով բանաստեղծին կառաջ-  
 արկէ որ հոն եղողներուն մէյմէկ գին  
 կտրէ . անիկայ ալ ուրիշներուն գինը  
 կտրելէն ետքը՝ երբոր կարգը Անկ-  
 թիմուրին կուգայ , “ հրամանքիդ գի-  
 նը երսունըհինգ փող է ” , կըսէ : Պա-  
 տասխան կուտայ թագաւորը թէ  
 “ Ի՛նչ կըսես . միայն աս վրայի դեն-  
 ջակս այդչափ կարժէ ” : — “ Աս ալ  
 անոր համար այդչափ գին կտրեցի  
 հրամանքիդ ” , կըսէ , ու մեծ պարգև-

ներ կառնէ թագաւորէն :  
 Անկիթիմուրին մարմինը զմուս-  
 ցին , ու եբենոս տապանով Ամր-  
 ղանդ թաղեցին . վրան ալ ազնիւ քար  
 մը ձգեցին , որ ոմանք յասպիս էր կը-  
 սեն , ոմանք ալ դեղթափ քար : Իրեք  
 հարիւր տարի ետքը՝ իրեն պէս բըռ-  
 նաւորին մէկն ալ , այսինքն Պահ-  
 մազգուլի խանը , ան գերեզմանը աւ-  
 րեց , ու վրայի քարը Ա՛հմէտ տա-  
 րաւ :

Արսեն թէ Անկիթիմուր հայա-  
 ստանն ու Պարսկաստանը կողոպտե-  
 լու ատեն , որչափ որ գիրք գտաւ՝  
 Ամրղանդ տարաւ , մեծ բերդի մը  
 մէջ պահեց , ու մեծամեծ պատիժներ  
 սպառնացաւ ով որ ան գրքերէն մէկ  
 հատը դուրս հանէ . իսկ ով որ ուզէ  
 կարդալ , ներս մտնէ ու քիչ մը ա-  
 տեն կարդալէն ետքը դուրս ելլէ .  
 բայց թէ արդեօք հիմա ալ աս գրք-  
 քերը կան թէ չէ՝ որոշ տեղեկութի  
 մը չունինք :



ԱՆԽԱՏԱԳՐՈՒԹԻՒՆ

Անգղիացւոց փերուլնէ ընդհանուր վիճակը :

Իս 295 թ որ աս Բազմավէպին յա-  
 ուաջաբանութեը մէջ խոստացանք ,  
 ահա Ալբրոպայի տէրութեանց հիմա-  
 կուան ընդհանուր վիճակը կըսկսինք  
 ատեն ատեն նկարագրել՝ պարզ ու ան-  
 կողմնասէր և զգուշաւոր ոճով , ու միշտ  
 կըջանանք ստոյգ և վաւերական աղ-  
 բիւրներէ առնել մեր տեղեկութիւն-  
 ները : Ար և իցէ մարդ ալ երբոր  
 ուզէ Ալբրոպայի տէրութեանցը վրայ  
 մտածել , մէկէն 'ի մէկ միտքը իրեքին  
 կամ չորսին վրայ կերթայ . ուստի  
 մենք ալ ասոնց ամէն մէկուն վրայ  
 մէյմէկ քիչ տեղեկութիւն տալ ուզե-  
 լով , առաջ Անգղիայէն կըսկսինք :

Անգղիացւոց տէրութիւնը գրեթէ  
 աշխարհքիս ամէն կողմը տեղ ունի , ու  
 ամէն կլիմայի բերք կըբերէ . գրեթէ  
 ամէն տեսակ կրօնք կայ մէջը , ամէն

տեսակ քաղաքական կառավարութիւն, և որ և իցէ գլխաւոր լեզու: Ըմբերիկային վրայ փորձելով իմացան անգղիացիք որ գաղթական՝ ըսածդ երբոր առաջ կերթայ՝ դիւրաւ ալ ձեռքէ կելլէ. աս բանս ուրիշ տէրութիւններն ալ հասկըցած են, բայց անգղիացիք աւելի տեղեակ կերևնան թէ նոր գաղթականներ ինչպէս հանելու է, ինչ կերպով զանոնք առաջ տանելու է քիչ ատենի մէջ, ինչպէս յանցաւորները գաղթական ընելու է, կամ վայրենիները հետզհետէ կրթելու է որ հինգած գաղթականները ձեռքէ ալ ելլեն նէ՛ նորերը անոնց տեղը բռնեն: Հիմակուան ատենս անգղիացիք եօթանասուն գաղթականէն աւելի ունին. անդադար կըլըսուի որ նոր նոր գաղթականներ գնացեր են Ովկիանիա, Բիսմարկէ, Բիդիւան կղզիները, և ուրիշ հեռաւոր տեղուանք: Յիսուն տարի չկայ որ Կոր Հոլանտան ու Վան Տեմենի երկիրը մէյմէկ ահագին անապատներ էին. գրեթէ ամենեւին արմտիք չկար անոնց մէջ, ու մէջի բնակիչները սոսկալի մարդակերութեամբ մէկզմէկ կը ջարդէին. իսկ հիմա անգղիացւոց գաղթականները այնչափ շատցեր են ան տեղուանքը, որ իրենց աշխատանքովը տարին մէկ միլիոն սթէռլինի վաճառականութիւն կընեն, որ 125,000,000 ղուրուշ կընէ. և իրենք ալ նոր գաղթականներ կը խրկեն ուրիշ ծովեղերեայ տեղեր ու կղզիներ: Ըորս տարի հազիւ եղած է Եթեթիտէ քաղաքին հիմնարկութիւնը. հիմա հազարաւոր տներ ունի՝ եկեղեցիներով ու դպրոցներով, ու անբաւ ծախքով ալ նաւահանգիստը ապահովցընելու ետեւէ են:

Երկու երեսը քսանը եօթը հազար կտոր նաւէն աւելի ունին անգղիացիք. անկէ զատ՝ ինը հարիւր շոգե-

1 Գաղթական կըսուի ամբողջ ժողովուրդ մը որ օտար երկիր կերթայ կընակի:

նաւ, ասոնցմէ եօթանասունը տէրութեանն է, քառասունն ալ սոսկ պատերազմական: Ըջ շոգենաւերուն որը 500 որը 600 ձիու ուժ ունենալով, շատը կան որ տամընչորս օրուան մէջ Եթեթիտէն ովկիանոսը կը կըտրեն կանցնին՝ ահագին փոթորիկներու յաղթելով: Ըսոնցմէ ալ խոշոր շոգենաւեր շինուելու վրայ են բոլոր երկրթէ՝ 1000 ձիու ուժով. շոգենաւեր եղան աս տարիներս որ Ըմբերիկայէն տասը օրուան մէջ Բիդիւան հասան՝ ամենեւին անփաս: Կըսեն թէ մէկ ազգ մը չկայ որ ծովու վրայ այնպէս շուտով զօրք ժողովէ, տեղէ տեղ տանի, ցրուէ ու նորէն ժողովէ, ինչպէս անգղիացին. ցամաքի վրայ ալ նոյն ուժը կը ցուցնէ իր հարստութեան ուժովը: Երաւ է որ անգղիացւոց տէրութեան պարտքն ալ չափէ դուրս կերևնայ. բայց քաղաքագէտներուն կարծիքով՝ ուրիշ տէրութեանց պարտքն ալ, իրենց հարստութեանը նայելով, նոյն համեմատութիւնն ունի:

Հարիւր տարի մը կայ՝ անգղիացիք այնպիսի մեծագործութիւններու ետեւէ են ու այնչափ միլիոններ կը ծախեն, որ աշխարհքիս մէջ նմանը չէ եղած. միայն հին եգիպտացւոց մեծագործութիւնը կընայ կըսեն ասոնց նման սեպուիլ, մէյմըն ալ իտալացւոցը՝ որով քանի մը հարիւր տարի առաջ այնպիսի եկեղեցիներով ու պալատներով զարդարեր են իրենց երկիրը: Բիտանիային մէջ կամուրջներ կան որ երեսուն միլիոն ֆուանքով շինուած են. ինչպէս Վաթրլոյի կամուրջը. թումբեր կան որ յիսուն միլիոնի եղած են. անհամար շինուածքներ կան որ բոլոր թափծու երկրթէ են: Սրանցքներ փորուած են Բիդիւային մէջ 1755էն ետքը՝ ինչուան իրեք հազար անգղիական մղոնի չափ տեղ. ասոնցմէ մէկը, որ Բալիտոնեան ջրանցք կըսուի, 122 ոտք լայնութիւն ունի երեսը, յատակը 50, և խորուիւն է 20 ոտք. այնպէս որ մեծամեծ նա-

ւեր ալ կրնան քալել մէջը : Սիայն  
 | սնտրայէն ինչուան Պիրմինկէմ շի-  
 նուած երկրթէ ճամբուն ամէն մէկ  
 փարսախը 3,100,000 Ֆռանքէն աւելի  
 արժեր է . և որովհետև 45 փարսախ  
 է բոլորը , ըսել է թէ 139,500,000  
 Ֆռանք գացեր է բոլորին . և սակայն  
 շինողները մեծ վաստակ ունին անկէ :  
 Ղեռ հարիւրաւոր երկրթէ ճամբա-  
 ներու առաջարկութիւններ կան՝ որ  
 փառլամէնթին որոշմանը կրսպասեն :  
 Թամիզ գետին տակի անցքը , որ Թը-  
 նէլ կրսուի , թէ որ միայն ծախքին  
 կողմանէ մտածուի՝ քիչ ստրկով ե-  
 դած կրսեպէն անգղիացիք . վասն զի  
 450,000 սթէւլին գացեր է , որ  
 2,250,000 Ֆռանք կրնէ : Օարմանա-  
 լին աս է որ գրեթէ բոլոր աս մեծա-  
 գործութիւններն ընողը տէրութիւնը  
 չէ , հասպա մասնաւոր ընկերութիւն-  
 ներ . ասոնք բացին նաև երկու մե-  
 ծամեծ համալսարաններ | սնտրային  
 մէջ , մէկը 1828ին , մէկալը 1829ին ,  
 երկուքն ալ իրարու նախանձաւոր՝  
 մէկզմէկ ամէն բանի մէջ անցնիլ ջա-  
 նացող : Տարի մը առաջ նոր ընկե-  
 րութիւն մըն ալ հաստատուեցաւ որ  
 Բրիտանիայի բոլոր ծովեզերքը փա-  
 ռոսներ՝ այսինքն լոյս տուող աշտա-  
 րակներ պիտի շինէ : Արկրագործու-  
 թիւնը այնչափ ծաղկած է հիմա Բրի-  
 տանիային մէջ որ ցորենը գրեթէ  
 տասն անգամ աւելի է 1780ին վրայ :  
 Շատ գաւառներ կան որ մէջի ձիերը ,  
 եզները , ոչխարները , քսան՝ քսանը-  
 հինգ անգամ աւելի են հիմա քան  
 թէ ութսուն տարի առաջ : Սէկ խօս-  
 քով , անգղիացուց տէրութիւնը գրե-  
 թէ բոլոր ծովերուն ճամբաները բըռ-  
 ներ է , ու բոլոր ցամաքին վրայ մեծ  
 վաճառականութիւն տիրեր է : Աողը-  
 վուրդը քանի կերթայ կարգէ դուրս  
 կերպով կը շատնայ . այնպէս որ հիմա  
 28,000,000 բնակիչ ունի , որ 1801ին  
 18,000,000 էր . մայրաքաղաք մը ունի  
 որ Ալրոպայի քանի մը մանր տէրու-  
 թիւներուն բոլոր բնակիչներէն աւելի  
 մարդաշատ է : Արհեստներուն ու գիւ-

տերուն ամէն կողմանէ վերջի աստի-  
 ճանի ծաղկած ըլլալը յայտնի է . միայն  
 երկրթի ու հանքային ածուխի հան-  
 քովը գրեթէ 16,000 շոգեշարժ մե-  
 քենայ ունի որ 400,000 ձիու կամ  
 2,000,000 մարդու ուժ ըսել է : Թէ  
 հասարակաց և թէ առանձին մարդ-  
 կանց գործարաններուն համարանքը  
 չկայ : Անգղիացուց վաճառականնե-  
 րը Ալրոպայի մէջ մէյմէկ մեծա-  
 մեծ իշխաններ են , Ասիային մէջ  
 մէյմէկ թագաւոր : Վիտութիւն-  
 ները շատ օգտակար կերպով առաջ  
 գնացած են , կրթութիւնը շատ հաս-  
 տատուն կերպով . փառլամէնթին իշ-  
 խանութիւնն ու դատաստանը բոլոր  
 աշխարհք անուանի է , և բոլոր ազ-  
 գը աշխարհքիս ամէն բնակիչներուն  
 առջևը գրեթէ առաջին անունը ա-  
 ռած է :

Սիայն թէ զարմանալին աս է որ  
 Ալրոպայի մէջ մէկ տէրութիւն մը  
 չկայ որ մէջի աղքատները այնչափ շատ  
 ու խեղճ ըլլան և որ օրէ շատնան ,  
 ինչպէս Անգղիային մէջ : Այեթէ դուրս  
 բան մըն է ան ստակն որ տէրութիւնը  
 ամէն տարի կը բանեցընէ՝ աղքատաց  
 խեղճութիւնը թէթեցընելու հա-  
 մար . օրինակ ըլլայ 1830ին , 1831ին ,  
 ու 1832ին ցրուածն որ 172,000,000  
 Ֆռանք է . աս ալ՝ միայն տէրութեան  
 գանձէն ելածն է , թող մասնաւորաց  
 ողորմութիւնները . և սակայն աղքա-  
 տութիւնը աւելնալու վրայ է : Վա-  
 ղաքագէտները զանազան պատճառ-  
 ներ կուտան աս բանիս . տէրութիւն  
 ալ անդադար կը մտածէ կաշխատի  
 որ բուն պատճառները հասկընայ ու  
 դարման ընէ . անոր համար շատ բա-  
 րերարութեան ընկերութիւններ ալ  
 հաստատուեցան հոն , բայց դեռ մեծ  
 օգուտ մը չէ տեսնուած : Սենք քա-  
 ղաքական սնտեսութեան վրայ եր-  
 բեմն երբեմն խօսած ատեննիս՝ աս  
 աղքատութե պատճառներն ալ քիչ  
 մը բացատրել կը ջանանք :

